

Բ.

Քրտանուծի մէջ ալ քանի մ'որ մտալէն ետեւ՝ ձիով զարանայ Արգունին. Գանապարհը շատ բաւ է մինչեւ: Արգունայի գինացի բլուրը, ուսկից կամ աճաքին զառիվարով կէս ժամու մէջ պէտք է իջնել, եւ կամ ընդարձակ պոստ անելով՝ իբր 1 1/2 ժամու մէջ:

Երկրորդ առաւուռ կանուխ արգունացի բազմաթիւ ուղի կիցներու. հետ յանձնուցանալը զարձեւալ մեր նաւագետին, որ իւր թեթեւ, նեղ ու բարակ է հարթեայտակ նաւակին վրայ սրավար սկսու իջեցնել զմեզ: Արշակի դէպ ի վեր անտաննիկ է, նոյնպիսի արտօքնի է դէպ ի վար, այսինքն՝ լըջ հոսանքին հետ: Գանապարհն Արգունընէն մինչեւ կապուրդ քիթի 60 քիւրմար է, զոր նաւակը 5 ժամու մէջ կը կորէ: Կաւակին մէջ արգունացի երիտասարդները մինչեւ վերէն արտի զաւարթ կ'երգէին՝ Արգունընջ օրջոյն անբաժան ընկերութեամբ յոժ առած, շինայելով նաեւ ինչ:

Կէսօրը 2 ժամ անցած էր, հասանք Կոպան դերի, ուր կը սպասէր նկ կարը, որ պիտի տանէր Բաթում: Ենկ ժամ վերջը խորաբարձր Գանապարհը, լեռներն եւ ձորտնն ու իւր խոյզը հեռու կը մնային ինչմէ, եւ փոխարէն՝ աչացո առջեւ կը պատկերաբար Սեւ ծովու մութ կանաչ մակերևոյթին, եւ կը լսէի քարեղէն գործատանց եւ հեղալ շոգեհասոց սրցիները:

Բաթում:

Կ. ՏՈՒՐԵՆՍ



ԼԵՂՈՒԿԱՆՆԱԿՈՅ

Ժամօթ հայերնագրէսն Տր. Փրոն. Միւլեր «ՀԱՅԵՆՆԱԿ Զ...» անուամբ հաստուած մը հրատարակած է վերնուայի Գիտութեանց Եժմարանի նստից անդիկարոց փելեսոփայական-պատմական բաժնին մէջ: Այս հաստուածն մէլ կը շանայ գիտնականը 69 հայերն բարձր ստուգարանութիւնը գտնել: Հոնուպի նախնարար սխ կարծեաց պաշտպանի թէ ինչ նայ լնարն արանան օրջոյն կը վերաբերի. ընդդէմ կարծեաց հայերնագրէս չիւլանու գիտնականին, որ որոյն օրջոյն մը ներկայացոյցի կը լնէր զայն: Իսկ այս գրութեան մէլ կը շանայ սոյն վերջին գիտնականին գործը շարունակել անոր իբր ընդ հայերն սժուած բանալուն թիւն ստուգարանում: Հու կը զննը բովանդակ հաստուածն թուրգմանութիւնը, ասանց ամէն կարծեացն համամիտ ըլլալու:

ՀՈՒՆՆԱԿԱՆՆԱԿՈՅ Զ.

Եւս փոքր հաստուածի մէլ գրուած 69 հայերէն բուրգի ստուգարանութիւնը յաւելուած են Հիւլայանին «Հայկական ուսումնասիրութիւնք» զորոյ մէջ ամփոփած 299 հայ բառաւանկերու, որոնցմէ 232ն իբրեւ քիթի հայ բառեր կը նկատէ նոյն գիտնականը, եւ որոնք ցայժմ պարհայութեամբ

մեկնուած են: Եթէ է նաեւ հաստուածիս մէջ առաւելարկած մեկնութեանց անկախ իբրեւ ստրուական նկատուին, բայց Ս. Պուկկէի «Աւսումնասիրութիւնք ստուգարանութեան հայերէն լեզուի» զորոյ մէջ նշանակուածներն ի միասին առելով՝ կ'ըստենք թէ արագհարութեամբ մեկնուած ընդհանրաբար բառերու թիւն իբր 350 կը բարձրանայ, որ զոհացոյցի արդիւնք զնէ է, նկատելով այն պարագայն՝ որ հայերէնի ուսումն առ մեզ նորածին է եւ մասնագետ լեզուաբաններէն շատ քիչը հայերէնով կը գրագի:

Հիւլայանի ու է նայնիբերու համար մի միայն օրինակ կը զնէ իւրաքանչեւին (§ 27 եւ 31). կարծեմ թէ Երկրորդ օրինակներում այն երկու տառերու վրայ մեր ունեցած ծանօթութիւնը մեծապէս կը ճորտանայ:

1. Ալլամբ. բառ. eubo, eumbo; յունարէն՝ खुφός (ձագ, սպառազնի), եւ xúpeta (ձագ):
2. Ալլաբ. յունարէն՝ άχλως (մշուշ, մութ):
3. \*Առած, արծաթեմ, արծաթաձեմ. աւետ. rāza-, rāzarg (rāzarg) (հրաման), արջու- (ուղիղ զնայցող), արջու- (ուղիղ), հին հնդկարէն՝ rāzu- (չիտակ). յունարէն՝ άργυρα (կապուս, պարիքն՝ սպիտ վերայ կեցող անի մը հասակին բարձրութիւնը = հին հնդկարէն՝ rāḍwī): Գոթացիներէն՝ wī-takja (հարաւանալ, արարածել): Առածին կը վերաբերի նաեւ Առած բառը. առաւելու -առ (-եռ-) արմատներէն է, վերջիւր -ա (-ա-) արմատներէն:
4. \*Բար, սակէ բարդ. բառ. fur-fur (ցորենի թեփ, բոյց նաեւ թեփ գլխոյ, մորթի): Պատահական նմանութիւն ունի հայերէն բարդ բառին արարեմ (ար) բառը:
5. Բար, բոյժ, = բուծանեմ. յունար. φυτόν (տունկ):
6. Գոտոց. հին սլաւ. groziŋŋ (սահաքին, զարհուրեմ), groziŋ, ներկայ grožŋ (զարհուրել):
7. \*Գի, գիւն, արմատ = գիւնիւն. գոթաց. diva (մեռելի):
8. \*Գի, յունար. θεός (Առաւուս):
9. Եռեմ, եւ Առած. հնդկեր. arš, řabha- (ցուլ) աւետ. aršhan- (մարդ, սար) յունար. άρση. = rš, նշուած է մտառած = mřš.
10. Բաթի, արմատ = Բաթի, հնդկ. tati-, յունար. τάσις (արարածութիւն) Հայ բառը բուն կը նշանակէ «սխառութիւն (սխառ)»:
11. Բաթի, արմատ = Բաթի, հնդկ. top-iti (ընկղմել), ներկայ topiṣ, tonōti (= top-nū-ti) (ընկղմիլ):
12. \*Բաթի, յունար. στελλά (յարջարել, կազմել), մանուսնդ՝ περι-στελλά (փութթեւ, զարգարել):
13. Բաթի (յատակ). յունար. τόπος (տեղ):
14. Բիւ. յունար. στίφος (կոյս, խուփ):
15. \*Լիլի, յունար. lacus = կեղտերէն՝ loch (լիւ): Լիլի -ա (-ա-) արմատով բառ զնէ է, սլաւ. ևն -ա (-ա-) արմատով, եւ իբարեւ հետ այն ազերն ունեին ինչ որ նոյնն առած էւ առիւ (աւ: 2):

\* S. Bugge, Beiträge zur etymologischen Erläuterung der armenischen Sprache. Christiania, 1889.

1 Sitzungsberichte der k. k. Akademie der Wissenschaften in Wien, Philosophisch-historische Classe, Band CXXII, (I. Armenica VI.), Wien, 1890.  
2 H. Hübschmann, Armenische Studien, I, Grundzüge der armenischen Etymologie. Strassburg, 1881.



51. Պարսկ. յուշար. πατέρομαι (ուսել, բարեւել) Աւետ. παθ (եցցինել) գոթաց. fudja (բաժնել) հին ռուս. pitati, ներկայ pitajó (սնուցանել), pitomy (բռնուց) Ուստի հայերէն պարսկ. (= patañ-jā-) այն կը նշանակէ, ինչ որ բարեկեան adolescents բառը:

52. Պոլոս. սեւս. պոսոյ. լիթ. pūdas (աման, պոյս)

53. \*Պուլ. յուշար. πόσθη, πέος, πόσθων, լատ. penis; հին հնդկ. pasas-, լիթ. pyzda. Πέος կը համեմատի pas-asfi, ποσ-θη կը համեմատի pyzdas, իսկ penis = pēsnia. Հայերէն որչ բառը կ'ենթադրէ արմատ մը pas-ka- (pos-ka-) = հնդկ. putśha- (?). իսկ չ = sk ստախ համար համեմատելու է ինչ կը բայերու ներկայի -ի՛մ = յուշար. -սառ մասնիկը:

54. Զիւլ, Էլ. հին սլաւ. žila (նեարդ):

55. \*Պուսկէ. յուշար. ρύγχος (ցուռ, կտուց)

56. \*Սարսկ, սարսկի՛մ. լատ. cadaver.

57. Սարգ. յուշար. անծով (հինուսլ մանել):

58. Սեւեկ. յուշար. սաղոյն (վրան, հիւշ. տեսարան եւն)

59. Սան ի բառս ինձնասան, օրոտան. սնանդ, սնացանէ՛մ. հին հնդկ. śu, որմէ śawas- (չորսի՛թիւն) աւետ. sawah-, sawa- (օրոտ):

60. Ալեյ, Լիւրել. հին հնդկ. wip (երգ), wipas-tiati (երգ նուազելով) Այս բառին նախնական նշանակութեան համար համեմատելու է Ռուսիցէ Լիբին բնտիր գրոց (Ալեյ+Հնչոյ Հայաստանի Ստիւդիան, 1850, էջ 6) այս կտորը. «Ալեյ բացարար ի նոր բառարանին (Մխիթարեանց, ի վեհոտիկ 1836—1837) այսպէս. «հին զոյցք՝ իրական կամ ստայօղ, պատմութիւն արական կամ քերթողական յ, որ չէ ստազարանութիւն ճիշդ. Բանդից այդ բառ՝ գրով մին ի հնագոյն բառից լեզուի մերոյ, առ հինուս մեր զոյց նշանակէր, զոր առ Եսոյն է՞օօ, այսինքն՝ պատմութիւն քերթողական կամ պատմական բանաստեղծութիւն. ըստ յետնոց գիւցազնական բանաստեղծութիւն, ըստ Նաբեհայոյ պատմութիւն թագաւորաց ի մատենան թագաւորաց ամբողջեալ, չափարեական եւ ոչ արական: Եւ այս սպացուցանի բանիւր քերթողութիւն, որ ի պատմութեան իւրում ի բերելն զանմտ վիպասանց՝ ամենուրեք երգ կոչէ զայն: Ուրեմն վիպի հնոց ոչ այլ ինչ էր, բայէ ինչէ քերթողական պատմութիւն չափարեական, յորում զգործս զուղաց եւ թագաւորաց երգէին, որ եւ առ արդի եւրոպացիք քործե անուամբ սովորեալս յորդորի:»

61. Արիւր. յուշար. ρίπτω (ընկնուել, արկանել) կամ գոթ. vairpa (?):

62. Տալ, արմատ րուլ- (երկան քոյր), որուն համեմատականն է Տ-իւր (կոլէ եղբայր) Տ-ը հնդկ. կերէն \*dewri մեկ մը կը համապատասխանէ:

63. Տաղու. հինուս. յուշար. ταπεινός (խոնարհ, ցած) Հայերէն Տաղասոր՝ որուն արմատն է սոգասոր- (գորգ, բազմոց), ունի կապ ճԱՊԿ (օճոց) բառին:

64. \*Տերեւ. հին հնդկ. darbha- (խուրձ), հին բարձր գերմ. zurba (չալարիք), նոր բարձր

գերմ. Torf. — Տերեւ բառը յառաջ արմատնուն լեզուէ գիտաւորութիւն կը կարծիք երբեւ = ՊՏԵԼ, բայց այս կարծիքն ոյժմ կը թողու՛մ:

65. Տեղեմ. յուշար. τέροποιա (զուարճանալ)

66. Փորէ՛մ. յուշար. περδω (ծակել, մէկուզ գին անցնիլ):

67. Փորչի՛մ. յուշար. σπέροχομαι (փութալ, անագարել) աւետ. sparez- (ծեպել) հին հնդկ. sprh- (բազալ)

68. Օր, արմատ՝ Օրի՛մ. յուշար. ւաւա (գիշերն անցընել, քնանալ) աւետ. աւ (երթալ): Աւ- (երթալ) արմատը կը գտնենք նաեւ արձնի՛մ բառին մէջ, որ նաեւ «հազնուիլ» կը նշանակէ (հինուս. ex-uo, ind-uo); Եւստորէն անիլ (գաւթի) բառը պէտք չէ Գձ (փշել) արմատին, այլ աւ արմատին վերածել: Գերբերն բառակերպ ճշգրիտ նշյն է οίχος (տուն) բառին հետ, որ հին հնդկ. wāś (մտնել) բառին կը համեմատի:

Արեւելեան կը հարցընէ, թէ պէտք է՞ (68) \*տունի՛մ բառը, — սուսմէ՛մ չէ գործածուիր ներգործական նշանակութեամբ, այլ սուսուցանի՛մ, — սլաւ. učiti (աւստցանել) ակց (աւսում) բառին հետ համեմատել: Հայ բառին սկզբնական մասն է. uk՛, սլաւականինը uk լոկ:

Հայերէն բառերուն առջև գրուած ստորիկը կը ջոցցնէ թէ նշյն բառը Արեւելոյ Armenianische Studien (Göttingen, 1877, 4<sup>o</sup>, էջք ԻԱ հատար նշյն քաղաքին Գիտութեանք Արեւելի Ընկերութեան) գրոց մէջ կը յիշուի կամ կը խօսուի թեան:

ՍՍՏՆՆԱՌՍՍԱԿԱՆ

ՋԱՂՆԱՐԻ ՔՆԱՐԸ. Բանաստեղծութիւններ, ժողովոց-նրատարակեց Գեղգոր քանչայ Գեղգորեանց: Ք. Տալ. Բագու, տալ. Ս. Ք. Տէր-Յովնանիսեանց, 1890, թւ էւ 99 էլ, 8<sup>o</sup>. Գին 60 կոպ.:

Օրիւր մականունն է ժողովրդական հայ քերգի մը, զոր ուղու կոչել սովոր է ուսմիկ դասը: Այս երգիին բնիկ անունն է Արեւոս Մարդիտեան Բաքոյեան, որ (ինչպէս գրոցս իբրեւ նախաբանութիւն գրուած յառաջարկնէ կ'իմանանք) ծնած է 1824ին ի Շամախի, եւ 1842ին նշյն տեղոց գաւառական դպրոց մտնելով՝ բաւական կ'ընթացիւն տաած է: Իւր Զարիւր անունն իւր Տօրն եւ իրեն իսկ սոկերտութեան (պարսկերէն վերիւր = սոկերտ) արուեստ ունենալէն յառաջ եկած է, մինչ տեղացիք Ղարաղ Արեւոս անուամբ կը կոչեն: Զարիւր 1855ին կ'երթայ Լաւերարան, ուր կը բարեկամանայ Մալիկ անուն անձի հետ (Եարութիւն Արեւապահեանց) որ մինչև վերջն օգնական կ'ըլլայ բանաստեղծին թղտուութեան ժա-